

Ս Ի Ո Ւ

ԺԲ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1938

« ՅՈՒՆՈՒԱՐ »

թիւ 1

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ԱՍՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ



Կ'անցնինք ընդհանրապէս, հոչակելով կամ երգելով միայն սմանչելի և մեծ խորհուրդը. առանց թերեւ անդրադառնալու իմաստի խորութեանը, զոր այդ խորհուրդը, Աստուածայայտնութիւնը, կը ծածկէ իր մէջ, իբրև քրիստոնէական փրկարդութեան ամենէն էական դաւանակէտերէն մին. —

Մեզ այնպէս կը թուի սակայն թէ մօտ երթալէ առաջ բուն այդ զաղափարին, պէտք է քանի մը բառով գէթ կանգ առնել ուրիշի մը՝ այն գաղափարին առջնէ, որ մեր լեզուին մէջ կը բացատրուի Ցայտնութիւն բառով. Բայց որովհետեւ դեռ լրիւ չէ ճշգուած հայերէն այդ անունին ստուգաբանական կազմը, լաւագոյն է առնել անոր յունարէնը, ափողալիբրին (ձոռանութեան), որ կը նըշանակէ ճածածկոյթը բանալ», և որուն ճիշդ գուզականներն են լատիներէն րենելատիօ (վարագոյթը վեր առնել) և ֆրանսերէն dévoiler (քօղագերծել) բառերը.

Արդ, Յայտնութիւն, քրիստոնէական ըմբռնումով, իսկապէս կը նշանակէ վեր առնել ծածկոյթը կամ վարագոյթը, այսինքն այն արդելքը որ մարդուն տեսութենէն կը խափանէ Աստուծոյ ճանաչումը:

Կը կարծենք թէ բաւական պակաս ուշադրութիւն դարձուած է այս մըտածութիւն. և այդ իսկ է պատճառը որ մինչ երբեմն կամ ումանք Յայտնութիւն ըստով կ'իմաստն միմիայն Ս. Գիրքը, իբրև յայտարարութիւն Աստածոյ կամքին, ուրիշներ այդ տեսակէտով մեծ արժէքը կ'ուզեն վերագրել նաև, անշուշտ շատ իրաւամբ, Նեկեցեցին, մարդկային խոնաւանքին, բանականութեան և բնութեան կարգին խելամութեանը: Եթէ այդպէս լինէք, աստուծային յայտնութեան նպատակը պիտի լինէք՝ հաղորդել միայն նշմարիտ գաղափարներ ի մասին Աստուծոյ, սուկ իմացապաշտական տեսութիւն՝ որ փրկագործութեան բարոյական սկզբունքը իր ամենէն վաեմ տեսութիւններով ու խորութիւններարդյական պիտի վիրացնելը արամատութեան և ցուրտ բանականութեան գետինին վրայ ըսլը պիտի վիրացնելը արամատութեան և անպատճառ. այդ սինքն՝ միմիայն սխալ կամ ալօտ նշմարաւութիւնը չէ որ զԱստուծած կը հեռացնէ

Անշուշտ այդ չէ սակայն քրիստոնէական նշմարաւութիւնը Յայտնի՝ կը նշանակէ ծածկոյթը՝ արցելքը վերցնել. հաւատքը մտարանական գործ մը չէ. զԱստուծած ճանչնալու համար, մարզս յատակիմացութենէն և նշմարիտ ճանչնաթութիւններէն շատ աւելի անդրագոյն բանի մը պէտք ունի անպատճառ. այդ սինքն՝ միմիայն սխալ կամ ալօտ նշմարաւութիւնը չէ որ զԱստուծած կը հեռացնէ

1934 Կանան

149 - 66

մեր հոգիին տեսողութենէն և Աւելի մութ և չար բան մը, հոգիի՝ այսինքն մարդուն անձնական լրութեան աւելի խաթարեալ վիճակ մը կայ, որ խաւար միշնորմ մը կը կամգնէ Աստուծոյ և մարդուն միջն. մեզն է այն: Աւ յայտնութեան գերազանց նպատակն է վերցնել մեղքին վարագոյրը, որպէսզի մարդը տեսնէ և ճանչնայ զիստուած, ու կարենայ կենդանի յարաբերութեան մէջ ապրիլ անոր հետ:

Ս. Գիրքը, իր մարդարէութիւններովը մանաւանդ, հրաշքները՝ իրրի ամենէն ազգու արտայայտութիւնը գերբնականին, միտքը եւ խիթճը, մին՝ իրրի աստուածային իմաստութեան ճրազը, միւսը աշքն Աստուծոյ՝ մարդուն մէջ, բնութեան կարգին ըմբռնումը, իրրի զգացումը տիեզերական մեծ օրէնքին՝ ուրուն մէջ անվերածելի վիտակցութեան մը լոյսը կը շողայ, Եկեղեցին վերջապէս, աստուածային և անսկիզբն նուիրագետութեան մը հոգւով նրաշաշկերտուած այդ հաստատութիւնը երկրի վրայ, որ նախահայրերու, նահաւակետներու, տեսանողներու և սուրբերու պաշտած Յոյսին զաղափարական պրարանը եղաւ երկրի վրայ, այդ ամէնը, առանձնապէս ու միասնաբորոք կը գիւրացնեն անշուշտ յայտնութեան գործ, յարդարելով անոր զետինը. ուրիշ բացարութեամբ՝ կ'օգնեն հողն ընդունակ դարձնելու ճշմարիտ կրօնքին. բայց չեն ամբողջացներ յայտնութիւնը:

Պէտք չէ շփոթել կրօնի և յայտնութեան զաղափարաները իրարու հետ: Կրօնը Աստուծոյ և մարդուն միջն, իրրի Արարշի և արարածի միջն յարաբերութիւնն է, ինչ ձեւ տակ ալ ներկայացուի ան: Յայտնութիւն՝ ընդհակառակին չի բաւականանար Աստուծոյ և մարդուն միջն ենթադրուած յարաբերութեամբ: Ասիկա մատնանիշ կ'ընէ Աստուծոյ և մարդուն միջն յարաբերութեան խղումի վիճակ մը, պատճառուած՝ մեղքէն, և չնջումը այդ վիճակին: Դարձեալ, կրօնքը Աստուծոյ և մարդուն միջն կապն է. Յայտնութիւնը՝ վերահաստատութիւնը այդ կապին:

Ո՞վ պիտի կարենար կատարել այդ վերահաստատութիւնը. ահա՛ բուն հարցը, որուն մէջ են աստուածային խորհուրդներուն անշափելի խորութիւնները: Մարդս, եթէ մար՝ այսինքն եթէ շարունակէր լինել այն՝ ինչ որ պարտ՝ էր լինել, եթէ մեղքը չ'արատաւորէր մարդկային կեանքը, պէտք պիտի չունենար Յայտնութեան. իր հոգիին բնական զարգացումը պարզապէս իրեն համար յայտնութիւնը պիտի ըլլար, ու բարոյական տեսակչուով կատարուած ամէն մէկ յաղթութիւն անոր համար պիտի ըլլար հոր յառաջդիմութիւն մը դէպի Աստուծոյ լաւազոյն ծանօթութիւնը: Բայց անկումը, որուն ենթարկուեցաւ մարդը, բոլորվին շրջեց իր ճակատագիրը. գամնզի մեղքին անէծքը ոչ միայն մարդը հեռացուց իր երկնաւոր Հօրմէն, այլ և ընտելացուց զայն այդ հեռացումին, վերցնելով հանելով, անոր մէջէն Աստուծոյ լուսաւոր ծանօթութեան կարելիութիւնը: Յաւիտենականին գէմ մեղանչողը՝ կը պարուրուի խաւարէ. զի ով որ կը դարձրէ ծառայելէ իր Արարիչն, անկարոր կը դառնայ զայն ըմբռնելու, երբէմք ա՛յնքան նոյն իսկ՝ որ Աստուծոյ գոյութիւնը ա՛լ պատրանք մը կ'ըլլայ իր մտածումին մէջ:

Ասկէ՛ց ահա աստուածային միշամտութեան մը հարկը՝ մաքառելու համար մեղքին գէմ, որմէ չէր կրնար ճերբազատուիլ մարդս իր սեփական ոյժեւ-

բովզը։ Մարդու, ինք մինակը, չէր կրնար յայտնել զԱստուած, չէր կարող ինքնին վերցնել զինքը Աստուածմէ բաժնող մեղքի վարագոյրը։ Աստուած միայն պէտք էր ուրեմն յայտնէր ինքզինքը մարդուն, քանդելով իրենց միջև մեղքէն հրւուած միջնորմը։ Բուն Յայտնութիւնը, ճշմարիտ և անթերի Յայտնութիւնը Աստուածայայտնութիւնն է։

Անոր մէջ է աստուածային խորհուրդին մեծ և սքանչելի գեղեցկութիւնը։

Անոր բացարութիւնն է Ծննդեան տօնին ծէսը — «Եւ Բանն մարմին եղի և ընտկեցաւ ի մեզ»։

Աստուած մարդացաւ, մարդկային մարմին առաւ, սպաննելու համար մեղքը այդ մարմինին մէջ, այսինքն լեցնելու՝ Ծննդելու արարիչը Արարածէն հեռացնող խարոցը։

Խորհուրդ աստուածային, որ սակայն իրականացաւ մարդկային կերպաւորմամբ։ Աստուած մեղքի համար առարկայ եղաւ փորձարկումի, մեր մէջ ապրեցաւ պատմականօրէն, մարդիկ տեսան և շօշափեցին զինքը մարմինի մէջ։ մեր զինայարաններուն միջնոցաւ թտփանցցց ան մեր հոգւոյն մէջ։ այս տեսակէտով ինչ որ երբեմն ըստուած էր իրայէլի կրօնական կեանքին մէջ «Բազում մասսմբ և օրինակօք», բովանդակապէս և անառարկելի ստուգութեամբ կատարեց նան մեր մէջ, յայտնագործեց ինքզինքը մեր մէջ, յանձնին իր Որդուոյն զոր մարդիկ իրաւունք զզացին համարելու իրենց եղայրը։ ու ինքն Յիսուս կրցաւ պատգամել անհերքելի ճոխութեամբ։ «Ու ետես զիս, ետես զՀայր իմ»։ Մարդը Քրիստոսն վ իրական և կենդանի յարաբերութեան մէջ մտաւ այլ եւս Աստուծոյ հետ։ զի Անոր ապրելովն իր մէջ ինքնին կենազործուեցաւ Անոր մէջ։

Ասոր համար է որ ոչինչ այնքան աստուածիցտափական է որքան քրիստունէական հաւատքը։ ապացոյցները՝ զորս իմաստասիրութիւնը և ընդհանուր աստուածաբանութիւնը կը դասաւորեն իբր փաստարկութիւն Աստուծոյ գոյաւթեան, նոյնքան, կ'ըսեն կը ծառայեն նաեւ աստուածեանութեան (*θεόστοχος*) և համաստուածութեան (*ραντήστοχος*)։ Միայն աւելասարան և անոր վլայ խարսխուած Հաւատքն ու Բարոյականն է որ մարդը կը տանին Աստուծոյ խսկական իմացումին, քանզի կը ճանցնեն զայն մեղք ոչ իբր լոկ առարկայ ծանօթութիւն, այլ իբր կեանք՝ հազորդ մեր կեանքին։ Առանց քրիստոնէութեան՝ անկարելի էր որ մարդկութիւնը կարենար ճանչնալ զԱստուած։

Ասոր համար է որ Անիկա օր մը ծնաւ պատմութեան միջ։ բայց տառը համար է մանաւանդ որ Անիկա կրնայ ամէն օր ծնիլ մեր սիրտերուն մէջ, վասն զի պատմական այն մեծ օրէն ի վեր, մարդկային հոգին ընդունակ դարձաւ, ազդումովը փրկութեան շնորհաց, սանձահարելու իր մէջ մեղքին զօրութիւնը, և ուղելու ինքզինքը դէպի ճշմարիտ աստուածզիսութիւն։

Եւ այս իսկ պատճառաւ Յիսուսի ծնունդն է իսկապէս Աստուածայայտնութիւն։ «Խորհուրդ մեծ և սքանչելի»։